

ԲՆԱԽԽՍՈՒԹԻՒՆ

Այս խորագրին տակ յաջորդաբար պիտի տանք մարմնի գոտնամաս մասերու եւ գործարաններու պաշտօններուն մասին ամփոփ ծանօթութիւններ, որոնց ամբողջութիւնը ծանօթ է «բնախսութիւն-physiologie» անուան տակ:

(ԽՄԲ.)

Ա Ր Ի Ի Ն Ը

Կեանքի առօրեայ փորձառութիւնը մեզ ցոյց տուած է արեան գերագոյն նշանակութիւնը մեր կազմուածքի մէջ: Ինքը՝ բնութիւնը, կարծես թէ մեզ ներշնչած է որ արեան ամէն մի կաթիլ մեր կեանքի մէկ մասնիկը՝ կը պարունակէ իւր մէջ և եթէ պատահմամբ մեր մարմնի մի որ և է մաս վիրաւորուի, մենք բնազգմամբ ամէն միջոց կը գործադրենք, որքան կարելի է շուտ դադրեցնել սակաւագոյն արեան հոսումը:

Եւ իրաւ, եթէ նոյն իսկ առոյգ, բոլորովին առողջ մարդու արեան անօթներէն մէկը պատահմամբ վիրաւորուի, արիւնաքամ ըլլայ, կորսնցուցած արիւնի քանակի համեմատ, մենք կը նշմարենք անոր վրայ շարք մը փոփոխութիւններ՝ ուժաւապառութիւն, դէմքի գունատում, մարմնի պաղելը, աշքերու ցոլքի պակսիլը, որտի բարախումներու, զգայնութեան և գիտակցութեան հետզհետէ տկարանալը և, ի վերջոյ, եթէ արեան հոսանքը չդադրի, անողոք մահ: Եւ քիչ առաջուան բոլորովին առողջ, կայտառ և ծաղկափթիթ, կենդանի արարածին տեղ, կը ահսնենք դալկահար անշունչ դիակ մը:

Այս սովորական, բայց պերճախօս օրինակը մեզ կը ցուցնէ թէ ինչպէս, կորսնցնելով մեր արիւնը, մենք կը կորսնցնենք և մեր կեանքը Ահա թէ ինչու զետ հարիւրաւոր դարեր առաջ Մովսէս Մարգարէն Ա. Գրգի մէջ կ'ըսէ թէ մարմնոյ կենդանութիւնը կախուած է արիւնէն: Իսկ կ'օթէի Մէֆիսառոփէլէսը հետեւեալ խօսքերը կ'ուղղէ մատուառուին: «Սիրելիս, արեան մէջ մի ինչ որ առանձին բան կայ»: Եւ երեւի այդ «մի ինչ որ առանձին բանի» նախազգացումը մեզ կը ստիպէ փնտուել շարք մը հոգեկան երեւոյթներու բացատրութիւնը արեան մէջ, որուն չնորհիւ «արիւնս եռաց», «արիւնս պղատրեցտւ», «ազնիւ արիւն, պիղծ արիւն» և այլ նման ոճեր սովորական են դարցած մեր խօսակցութեան մէջ:

Տարրական կենսաբանութիւնը, լիուլի կ'արդարացնէ կեանքի

ցուցմունքները, Գիտնականներուն վաղուց ծանօթ էր այն մեծ գերը որ կը կատարէ արիւնը մեր շնչառութեան գործողութեան մէջ, Գիտէին թէ կարմիր գնդիկները կը կատարէին թթուածինի բեռնակրի գերը մեր կազմուածքի մէջ, Դեռ մօտ անցեալի մէջ, շնորհիւ Ռուս-գիտնական Մէջնիկօֆի աշխատասիրութիւններուն, մենք սորվեցանք արեան ճերմակ գնդիկներու՝ վարակումներու գէմ պաշտպանողական գերը. իսկ վերջին տարիներու մէջ, շնորհիւ շարք մը գիտնականներու անխոնջ աշխատանքներուն, արեան ախտարանական գերը այնքան կարեւորութիւն ստացաւ, որ, իբրև ախտաճանաչական և կարգ մը պարագաներու մէջ բուժիչ միջոց, անզոր ուսումնասիրութիւնը հիմնաքար պէտք է համարել ներկայ բժշկութեան և առողջապահութեան

Մինչ մի քանի տասնեակ տարիներ առաջ, հիւանդութիւնները որոշելու համար, քիչ անգամ կը դիմուէր արեան քննութեան, և այս մասնաւորապէս արեան հիւանդութիւններու պարագային, ներկայիս արեան թէ ձեւաւոր տարրերու և թէ շիճուկի քննութիւնը, ախտաճանաչութեան անհրաժեշտ պայմանը կը հանդիսանար:

Շատ անգամներ արեան մէջ կավըրանի մանրէի գոյութիւնը միայն հնարաւոր կը դարձնէ մալարիայի (գողերոցքի, ճահճատենդ) ախտորոշումը և այժմ որո՞ւ համար գաղտնիք է որ սիֆիլիսի թէ ախտորոշումը և թէ կանոնաւոր գարմանումը հնարաւոր է միայն և միայն արեան շիճուկի սիստեմազիք քննութիւններու շնորհիւ:

Ահա թէ ինչու մենք պիտի աշխատինք ծանօթացնել մեր ընթերցողներուն արեան բաղադրութեան հետ, ցոյց պիտի տանք թէ ան ինչ մասերէ բաղկացած է և ինչ գեր կը խաղան այդ մասերը մեր կազմուածքի մէջ: Պիտի խօսինք անոր քիմիական, ֆիզիքական և կենսաբանական յատկութիւններուն մասին և աշխատինք բացատրել անոր մեր կազմուածքի մէջ կատարած կենսական գերին պատճառները:

(Շարունակելի)

Բժ. Ե. ՄԻՆԱՍՅԵԱՆ

ԸՆԹԱՐՑՈՂ

ԴՈՒՆ ԿԸ ՍԻՐԵՍ «ԲՈՒԺԱՆՔ»Ը, քանի որ բաժանորդագրուած ես, կը կարգաս և կ'օգտուիս:

ՉԵ՞Ս ՈՒԶԵՐ ՃԻԴ ՄԼ ԸՆԵԼ, տարածելու համար քու թերթ, բաժանորդագրելով ծանօթներդ, որպէսզի ուրիշներն ալ կարդան, սիրեն և օգտուին «ԲՈՒԺԱՆՔ»ԷՆ և զարգացնեն զայն:

Իսկ եթէ ուրիշին «ԲՈՒԺԱՆՔ»Ը կը կարգաս, անմիջապէս բաժանորդագրուէ ու տարածէ «ԲՈՒԺԱՆՔ»Ը. Որովհետեւ չի բաւեր կարդալ, այլ պէտք է ունենալ և պահել «ԲՈՒԺԱՆՔ»Ը, որու մէկ խորհուրդը կրնայ քանի մը անգամ փոխարինել տուած բաժնեգինդ: